

Գյուղական աշխարհական

գրիգոր Գյուղական  
շարադրեցնելով 1913

Բ

Տ Գ Խ ա ռ ա լ ա մ

891.99.092

9-76



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԷՍՄԵԱՆ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԵԱՆ — թիւ 2

891.99.092

9-76

ԴՐԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՒՆԵՐ

Բ.

“ԳՐԻԳՈՐ ԶՕՅՐԱՊԻ ՆՈՐԱՎԵՊԵՐԸ”



ԳՐԻԳՈՐ ԶՕՅՐԱՊԻ

Խ. ԳՀՀ. Խ  
ՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՆԱՆ  
1913

ԱՐԱՐԱ  
ԱՐԱՐԱ

13 APR 2011

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԷՍԱԵԱՆ ՍԱՆՈՒՑ ՄԻՈՒԹԵԱՆ — ԹԻՒ

891.95.092

9 - 76

#### ԳՐԱԿԱՆ ԱՍՂԻԼԻՍՆԵՐ

四

## “ԳՐԻԳՈՐ ԶՈՅՐԱՊԻ ՆՈՐԱՎԵՊԵՐԵՐԵ”



9. 30 ZGII M

4. 401. 11

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄՈՅ,

1913



# ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՆՈՐԱՎԵՊԵՐԸ



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ  
Օ. ԱՐՁՈՒՄՄԱՆ

№ 165

Էսաեան Սանուց Միութեան երկրորդ Գրական Ասուլիսը որ նուիրուած էր Գրիգոր Զօհրապի նորավէպերուն վերլուծութեան, տեղի ունեցաւ 17 մարտ 1913, Կիրակի, Բերայի Էսաեան Վարժարանի սրահին մէջ :

Նախագահ Դուրեան Սրբազնի բացակայութեան հետեւանքով, հաւաքոյթին նախագահեց Պ. Մելքոն Կիրճեան :

Յաջորդաբար խօսք առին Պ. Պ. Յ. Ճ. Սիրոհնի, որ համառօտ գիծերու մէջ ներկայացուց Զօհրապի կեանքը և գրական գործունէութիւնը, ՇԱՀԱՐԾ ՄԻՍԱՔԵԱՆ, որ առաւելապէս ծանրացաւ Զօհրապի գրական գործունէութեան բացառական կողմերուն վրայ, ՎԱՀԱՆ ԹէքէեԱՆ, որ ներկայացուց Զօհրապը իր նորավիպագիր և անոր դերը թրքահայ գրական շարժման մէջ, ՏԻԿ. ԶԱՊԵԼ ԱՍՍԱՌՈՒՐ, որ խօսեցաւ Զօհրապի հերոսուհիներուն վրայ, ԳՐԻԳՈՐ ՄԱԼԻԱՍ, որ պատյանը ըրաւ Զօհրապի գործերուն մէջ, և Գ. ԽԱԺԱԿ, որ Զօհրապը ներկայացուց իրը իր միջավայրին արտայայտիչը :



## ԶՈՂՐԱՊԻ ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

(ՀԱՄԱԲՈՅԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ Յ. Ճ. ՍԻՐՈՒԽԻՆԻ)

ՀԱՅԱՍՏԱՆ

Գրիգոր Զօհրապ, 1864 ին Պէշիքթաշի մէջ ծնած, իր նախնական ուսումը ստացած է Պէշիքթաշի Մաքրունեան և Օրթաքըլօյի Թարգմանչաց ու Լուսաւորչեան վարժարաններուն մէջ :

«Ոչ հայերէն լեզուն լաւ սորված եմ, կ'ըսէ Զօհրապ, ոչ ալ հայ գրականութեան մասին հմտութիւն ունիմ. ինչպէս այս գրականութեան մէջ մուտք ունեցեր եմ, ես ալ չեմ գիտեր լաւ մը» :

14 տարեկանին Զափագիտական վարժարան մտած, 18 տարեկանին աւարտած է զայն :

Իր հրապարակագրական գործունէութիւնը կը սկսէ 1878 ին, Լրագիր օրաթերթին մէջ, ուր խմբագրականներ գրած է: Յիշատակելի է իր գրավէճը Մինաս Զերապի հետ՝ Պարլինի քօնկրէին շուրջ :

Հրապարակագրական գործունէութիւնը շարունակած է Երկրագունդի մէջ՝ ազգային և գրական յօդուածներու շարքով մը, որուն մէջ ուշագրաւ է «Զինական նամականին» :

Տիկին Սբունձի Տիւսարի Մայտաին առթիւ սուբ գրավէճ մը ունեցած է Ռ. Յ. Պէրապէրեանի հետ:

Զօհրապ անցնելով Սրբիար Սրբիարեանի Մասիսին, հրատարակած է հոն իր առաջին վէպը՝ Ահմետացած Սերունդը, — «ողորմելի վէպ մը, ինչպէս կ'ըսէ ինք, որ ուսմանթիք և բնապաշտ ձգտումներու յիմար խառնուրդ մըն է» :

Ցետոյ սկսած է իր նորավէպերու շարքը Մասիսի

և Արաւելի մէջ, յաջորդաբար հրատարակելով Ներսէսը, Արմենիան, և ուրիշներ :

Այդ միջոցներուն հրատարակած է յօդուածաշարք մը թեթեւ երգիծանքի՝ օրուան մարդոց և աղգային գործերու վրայ, Ուղեւորութիւն յիշատակներուն մէջ տիտղոսով :

1893 ին Հրանտ Ասատուրի հետ հրատարակած է Մասիսը իր գրական հանդէս, զոր 1893 ին շարունակած է առանձին :

Նոյն միջոցին Հայուենիքի մէջ հրատարակած է Նարդիկ կիսաւարտ վէպը և սկսած է Ծանօթ Դեմքերու շարքը՝ գրական նոր սեռ մը փորձելով :

Իր հրապարակագրական գործունէութեան վերջին փորձն է Մասիս օրաթերթին հրատարակութիւնը, 1898 ին, աշխատակցութեամբ Սիպիլի և Հրանտ Ասատուրի :

Զօհրապ իր չափահասութեան տարիքին մէջ փորձած է բանասաեղծութիւն ալ գրել, — հրատարակելով քսանի չափ գերթուածներ :

Իր գրական կեանքին վերջին արտայայտութիւնները երեւցան Ազատամարտի մէջ՝ Էջեր Ռուեւորի մը Օրագրեն խորագրին տակ :

Զօհրապի նորավէպերը լոյս տեսան երկու տարի առաջ կրեք հատորներով, — Խղձմտանքի Զայներ, կեանքը ինչպէս որ և Լոռ ցաւեր: Պատրաստութեան մէջ են Ցիրոցան և Գոյելզգոյն:

«Աչքս եախ նեսելով, ըսաւ Զօհրապ, կը տեսնեմ որ բոլոր կեանքս կոռւելով անցուցեր եմ. օգտակար թէ վնասակար կուիւ ինէ վերջը եկողները պիտի ըսեն: Միտք ունիմ, փակելու համար գրական գործունէութեանս շղանը, պղտիկ թաւերախաղ մը գրել՝ որուն նիւթը արդէն մտքիս մէջ պատրաստ է:»

## ԶՈՂՐԱՊ ԵՒ ԻՐ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ

(ԲԱՆԱԿԱՇՈՒԹԻՒՆ Պ. ՇՈՒՍՏԸ ՄԻՍԱՅԵԱՆԻ)



Տիկիններ, Պարունակեր,

Երիտասարդ մըն է որ կը յաւակնի իր նկատողութիւններն յայտնել անդրանիկի մը գրական գործունէութեան մասին։ Դժուար թէ կարելի ըլլար երեւակայել աւելի ապկրախա դեր մը։

Ամէն բանէ առաջ, հետաքրքիր էր բնորոշել Զօհ-բայի գրական գործունէութեան էութիւնը։ Ի՞նչպէս սկիզբ առած է այդ գործունէութիւնը. ի՞նչ է իր խել հայեցողութիւնը այդ մասին։

Իր նորավեպերէն մէկուն՝ «Կարծեմ թէ»ին մէջ, կը կարդաք սա հատուածը։

...Ես տարիէ մը և վեր Աննիկէն բաժնուած էի, այն խօս տրաւեն մէջ զոր կը մրէի կնօշական զբօսանքներու համուր, աւելի նետարին ուղեւորի մը պիս քան թէ ծշմարիտ վայեւքի մը սիրոյն։

Արշաւ մըն ալ իր գրականութիւնը։ Աւելի մօտենալու համար իրերու ճշգրիտ հասկացողութեան, դուք պարտաւոր էք, ամէն բանէ առաջ, նկատողութեան առնել նոյն ինքն հեղինակը, իր կեանքն և ըմբռնումները։ Ապրած, օր տեսած մարդ, Զօհբայ աւելի իր փորձառութիւններն է որ կը պատմէ, —թերեւս յուշատեռքէ քաղուած էջեր, — երբ հարկ զգայ պահ մը մեկուսանալ իր հողերէն։ Կը պատմէ ու կ'անցնի։ Զի խորասուզուիր կեանքի յորձանքին մէջ։ Ուղեւոր մըն է, որ տարօրինակ պատմութիւններ կը զրուցէ, անցքեր կը նկարագրէ, աւելի մղուած «խօս արշաւի» մը հաճոյքէն քան արուեստագէտի մտահոգութեամբ, արտադրող՝ ստեղ-

ծագործող մարդու տենդով ու անոր երկունքով։ Չունի հորիզոն, չունի որոնումներ։ Յաձախ խոստովանահայր մըն է որ իր մտերմութիւնները կը հաղորդէ, այն քան մանրամասն, մինչեւ սկիզբը և վախճանը, երբեմն կենսագրութեան յանդելու աստիճան։ Ու զարմանալի չէ որ, իրնորավէսպերուն մէջ աւելի յաձախ ոարգուուններ, դիպագրութիւններ կան քան երեւոյթներ, աւելի անհատներ են որ կը շարժին քան տիպարներ։ Սառաններ, Տաղիաններ չէ որ կը ներկայանան, այլ Սառամը, Տաղիամը։ Ու որքան արկածներ, «զանազան դէպքեր» նիւթ կազմեր են նորավէպի։

Ուրիշ վրիպում մը, — հրապարակագրի խորթ ջիղ մը կ'ապրի տակաւին իր շատ մը նորավէսպերուն մէջ։ Քարոյախօսութիւն, քարոզութիւն, անվերջ խորհրդածութիւններ, որոնք կը խաթարեն շքեղ կերտուածք մը։ Հեղինակը վարագոյրը կը վերցնէ կեանքի մէկ շատ փոքր էջին վրայ, մասնիկի մը վրայ։ Ինք բաններ կը կը տեսնէ, ինք կ'ապրի, ու կը հարցնէ ձեզի թէ դուք ալ հասկցե՞՞ք։ Եւ կարծելով թէ չհասկցաք, կը սկսի բացատրել, և զգակացնեն և աւելի շատ՝ լուռ ցաւերն են որ այս դժբախսութիւնն կը զոհուին, այսինքն բուն խակ այն ցաւերը որ բացատրութեան կարօտ չեն։ Երեւակայեցէք թէ ձեր դիմայն ունիք աղջիկ մը որ կը ժպտի ձեզի։ Այդ ժպտով՝ շատ պերճախօս է ձեզի համար, ամբողջ պատմութիւն մընէ, բայց ահա յանկարծ, մանկամարդուհին կը դառնայ ձեզի, ու կ'ըսէ։ «Դիտէ՞ք ինչու ժպտեցայ, — որովհետեւ... կը սիրեմ ձեզ»։

Ու այսպէս է որ, իր Յակոբիկը՝ հրացալի դիմագծութիւն մը, կը վերջանայ արձակունակ մեկնարանութեամբ մը։

«... Յաւը որ զենքը տարաւ, բորտութիւնն է՝ տարած այն քան մեր մէջ, և որուն իր առողջ նկարագրեր չտոկացի

Այդ հիւանդութիւնը կը կրչուի՝ պայմանադրական կեղծիցը ընկերութիւններ:

**Առէք Սրմենիսան:** Տիպար մըն է, ստոյգ գիծեր, միջավայր, հոգեբանական հանգոյց բայց, ի՞նչքան մեղանչում արուեստի պահանջներուն դէմ, — հասարակ միտքեր, աւելորդաբանութիւն, անտեղի խորհրդածութիւններ...

Հրաշալի տեսիլ մըն է կետնքը երբոր գիտուի այն վարագոյքին պատուածքէն զոր պատանութիւն կ'անուանեն...

Տակաւին չեմ յիշեր նոյն այդ նորավէպին վերջաբանը, — քսան տողնոց այն տեսակ մը ֆայտը, խճողուած՝ խորհրդածութիւններով և փիլիսոփայութեամբ...

Ահա, դարձեալ, ծօկօն: Հեղինակը ինք ալ վստան չէ թէ յաջողեցաւ: Եւ կը սկսի, իրեւ վախճան, մեկնաբանել խորհրդութը, ինչպէս վարդապետ մը:

Ահա վերջապէս, ծիսին Պարտքը, այնքան կենդանի, այնքան հրաշալի: Մեր շուրջն է միշտ այդ մարդը, — « սև կաշիէ մեծկակ պայտուակը առառու իրիկուն իր ձեռքը բունած կ'երթայ փողոցներէն» . մեր մօմն է այդ տիպարը, մեղի հետ կողք կողքի, մեր ճամբուն վրայ, շոգենաւին մէջ կամ դէպի տուն: Մրգան բարախուն իրականութեամբ, որքան բնորոշ:

Բայց, Զօրապ յարմար չի գատեր իր այդ չքնաղ բնորոշումը վերջացնել հոն ուր ինքնին՝ բնականէն պիտի վերջանայ, այլ պէտք կը դգայ ծովը նեակել Յովսէփ պղան, պէտք կը զգայ արկածալի՝ բռնազբօսիկ վախճան մըն ալ բերել կցել անոր՝ ու դարձեալ խորհրդածութիւններ, խորհրդածութիւններ...

Եւ արդէն, իր մօտ տեսակ մը անդիմադրելի ձըգառում կը տեսնուի նիւթը յարմարցնելու վախճանին, հիւսուածքը, յաճախ ամբողջ գրուածքի ողին զոհելու

հետաքրքիր դեռուեմենի մը, անսովոր կամ կեղծ հանգոյցներու,

Գունեղ նկար մըն է Զմարադտան, — գեղջուկ յոյն սպասուհին, «բոլոր խոհարարներուն, ծառաներուն ու նպարավաճառի տղոց երազած աննման աղջիկը» : Աշխարհիկ երիտասարդ մը կը հետապնդէ զինքը, բայց մանկամարդուհին իր երեսն իսկ չի նայիր: Երիտասարդը, վրդովուած, կը շարունակէ իր հետապնդումները, ու կէս գիշերին յանկարծ կը բռնէ զայն, երբ կը սիրաբանէր... անկիւնի մսավաճառի մանչուն հետ, «քսան տարեկան անշահ տղայ մը, աղտոտ, իւզոտ, միսի, ձարպի հոտերով ծեփուած գանելիք մը» :

Երիտասարդը, միշտ անհանգիստ, կ'որոշէ հասկնալ այդ «ախտավարակ հաճոյքին» գաղտնիքը: Եւ ահա խաժաչուի յոյն գեղջուկ սպասուհին է որ կը սկսի քարոզել, ինչպէս պրօպագանանախատ մը.

... Ո՞գ ես գուն որ ինծի պէս խեղճ ու աղքատ աղիկ մը կը հետապնդես... բաղդը քեզի ամէն վայելք մթուիք շուայելեր է անիրաւ առատաձեւնութեամբ, և տարկա ուրիշներու զրկանքովը շննուած է... Այդ հէք պատանին որ իր աշկերտի աղտոտ ու բիրս գրգիւակին վրայ կը պտացնէ խանութին բոլոր թանձրացած հոտերը, իրը թէ իր գժեամս ճակատագիրը տանէր հետը ամէն տեղ, օրն ի բուն ամէնէն նկուն աշխատութեան մը դատապարտեալն է: Իր տաժանքին փոխարէն ստացած չնչին ու ողօրմելի ամսական վարձքը, հայրենիքը, հոն, հեռուն. — այս բանը դուե չես գիտեր — սպասող հօր մը, մօր մը . . .

Կ'ընդհատեմ: Ամբողջ վերջաբանն է այսպէս. բռնի կարկտուած, բոլորովին անհարազատ հրապարակախօսութիւն մը՝ որ անիմնայ կ'ոչնչացնէ նորավէպին այնքան խոստմալից հիւսքը:

Այսպէս Ֆուրրունան ալ, որ այնքան յաջող՝ կ'այլանգակուի բոլորովին աւելորդ «հուսկ բանքով» մը.

Այս արբեցութիւնը ֆարիզի գանչը չէ՞ր միթէ այս ողորմելի մարդուն ձեռքը, ամենազօր կարողութիւնը որ վրէժներ կը լուծէ, մարդոց ու դիպուտածներու դէմ անխտիր:

Ու այսպէս բազմազան են վիպող կամ արուեստագէտ Զօհրապին վրիպումները: Շատ բան անփոփոխ մնացեր է հին օրերէն, Թարգմանչաց վարժարանի շրջանէն կամ Անհետացած Սերունդէն: Դիտած էք տեղի թէ անտեղի մէջքերումներու (citation) մասնաւոր ձգտումը որ տեսակ մը ունակութեան կը մօտենայ: Իր արտագրութիւնները յաճախ կը տարաղնին, կամ կը ծանրաբեռնուին բիւրազան ննտափ մէջքերումներով, — շատ բան կարգացած մարդու վկայութիւններով կամ վերջումներով: Տեղ մը (Սյինէկա) նկարագրելով երիտասարդի մը թափառումները, հարկ կը զգայ փոխ առնել Ռուսինեանի մէկ խօսքը: Ուրիշ տեղ մը՝ բնակարանի մը չափազանց բարձր ըլլալն է որ կը նմանցնէ Պ. Փափակնանի «Վերելք յԱյրարատային»: Այս վարժութիւնը հաւատարմօրէն մշակած են Պէրպէրեանն ու իր աշակերանները, — «ինչպէս կ'ըսէր Ռասին», «ինչպէս կ'ըսէր Պուալօ»: Բայց ուրիշէ ուրիշ իւրացուցեր է Զօհրապ, — ընդհանրապէս արդիական, աւելի մօա՝ եւրոպական նրբութիւններու:

Իր ո՞ծը: Զօհրապ ունի պայծառ, աշխոյդ և պատկերակց ոճ մը: Բայց՝ այդքան: Ոճը չէ զարգացեր, չէ արդիացեր: Անզիսացի քննադատ մը, Mathew Arnold, անվիճելի հեղինակութիւն, անգամ մը ըսած եղաւ ոճի մասին. Have something to say and say it as clearly as you can. (Ունեցէք ըսելիք մը և ըսէք այնքան յատակ որքան կրնաք): Այս միակողմանի խօսքը, զոր անշուշտ չպիտի ստորագրէր ինքը՝ Արնօլտ, թերեւու հաւատքի հանդանակ մըն է մեր կովկասահայ

զրողներուն համար: Բայց չի կրնար գառնալ ուղեցոյց մը՝ նրբախիղձ արուեստագէտին համար: Յստակէ Զօհրապի ոճը, այս՝ բայց անփոյթ: Մանք կը սիրենք անփութութեան տեսակ մը, սիրուն նեկիմէն. օրինակ՝ գեղանի մանկամարդունի մը որ քայլքով մազի հիւսք մը ձգեր է քունքն ի վար: Բայց ինչ տպաւորութիւն պիտի կրէիք, եթէ այդ միեւնոյն շքեղ մանկամարդունին ձեր քովին անցնէր, ու չըջազդեստին ծայրէն տեսէիք միսօի սպիտակ երիգ մը...

Մնաց որ, շատ է այլասերած իր լեզուին հարազատութիւնը: Ո՛քան թրքաբանութիւններ, թէ պարբերութեան և մէկ մանաւանդ բառերու, հողովներու: «Ուրիշ մը՝ ծավանեցն ըլլալք ամենեև քիչ տաճամք տուող վախճան մը ըլլալուն վրայ պեղեց» (Երջանիկ Մանը): — Ուսովնին, մէջըերեին, իրաևնուն, միևնակուշեիս, աղօրագիրքերե, սեղորիմնեին, ձայներեիդ, նայուածքեիդ, քաղուածքեիդ, բղրախաղերեւու, որ մը կուրծքերենոյ վրայ դեելով, դիմացինեիդ... — գիպուածարար կ'ընարեմ:

Կը զգուշանամ երկարելէ. ընդհանուր ակնարկ մըն է այս, և առանձնապէս բացասական կողմերու մասին: Չէի ուզեր յիշել իր առաւելութիւնները, Փօստալը, Լուսանողին, Մեղայ Տէրը, Ժամանակը Բայցները: Եթէ իրեւ ժողովածու քննենք, թերեւու ամէնէն յաջողն է Խղձանակը Զայցները: Միւս երկու հասորները կարելի էր ջնջել կէս առ կէս, — և Զօհրապ ոչինչ պիտի կուրծնցնէր:

Իր փիլիսոփայութիւնը: Առաջին օրէն խակ խառնուածքով յեղափոխական, ինչպէս կը վկայէ իր Անհետացած սկրնենին մէջ հատուած մը, յետոյ աստիճանաբար կ'աղօտանայ իր դիմագծութիւնը: Կը կարգաք իր արտադրութիւնները, — մէկուն կը կարելիքի, ուրիշով

մը կը զուարձանայ, տեղ մը հեգնութիւն, ուրիշ տեղ  
մը սրտմում, տեղ մը տրտունջ կամ արգահատանք,—  
բայց ձեզի համար դեռ անորոշ կը մնան իր համակրու-  
թիւններն ու ատկութիւնները: Զեղի հաւար գաղանիք  
է տակաւին, թէ ո՞րն էր այն աշխարհը զոր կ'երազէ,  
ո՞րն է այն աշխարհը զոր կ'ատէ: Զգտումներն են որ  
ծուփ կուտան մէկ այս, մէկ այն ուղղութեամբ, միշտ  
անկայուն ու յարափոփիս:

Եւ այսպէս, ահա, Զօհրապ՝ իր նորավէպերու գրա-  
կանութեամբ՝ երեւան կուգայ իրբեւ խոստում մը որ  
դեռ կը տանջէ: Եթէ նկատէինք զինքը ծիրանի գոտի  
մը, պիտի ըսէինք թէ իր գոյները չեն տեսնուիր այն  
յատակութեամբ կամ ներդաշնակութեամբ որ սպասելի  
են: Կամ, կը զգանք թէ ժայռ մը կայ մէջտեղը, և  
արեւը չենք կրնար տեսնել իր բոլոր վեհութեամբ, իր  
բոլոր ջերմութեամբ: Զօհրապ չէ տուած դեռ իր Գործը,  
թէեւ ունի գործեր, —կայծկլառումները ուժեղ և գեղեցիկ  
տաղանդի մը:



## ԶՕՀՐԱՊԻ ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԸ

(ՃԱՌ ՏԻԿ, ԶԱՊԷԼ, ԱՍԱՏՈՒՔԵ)



Պարոններ և Տիկիններ,

Զօհրապի գրականութեան վրայ կարող գրագէտնե-  
րու դատողութիւնները լսելէ յետոյ, բոլորովին աւելորդ  
պիտի ըլլար ինծի համար խօսք առնել, եթէ իրեւ կին՝  
մասնաւոր ըսելիք մը չունենայի իր նորավէպերու մա-  
սին, զորս տարիններ առաջ կարդացած, կը յիշեմ բոլորն  
ալ, իրը թէ երէկ կարդացած ըլլայի:

Անոնց վրայ խօսելու համար սակայն պէտք է որ  
քսան տարի ետ դառնամ, և քիչ մը իմ մասիս ալ խօ-  
սելու անզատաշաճ հարկին մէջ գտնուիմ:

✓ Զօհրապ թերեւս այն գրագէտն է որ ամէնէն աւելի  
տպաւորութիւն գործած է վրաս: Ասոր պատճառը շատ  
պարզ է. մնաք, կիներս, աւելի կը միշենք զմեզ հար-  
ռւածողները քան զմեզ փայփայողները, որովհետեւ փայ-  
փայանքի վարժուած ենք արդէն, և Զօհրապի գրակա-  
նութիւնը ձշարիտ հարուած մը տուած է իմ հաստա-  
ռ միամիտ հաւատքիս՝ կնոջական արժանապատու-  
թեան և կանացի սրբութեան մասին:

Այն միջավայրին մէջ, ուր տպրած ու դաստիա-  
րակուած եմ, այն շրջապատին մէջ ուր անցուցած եմ  
մանկութիւնս և երիտասարդութեանս մէկ մասը, սա  
համոզումը ներշնչած են ինծի թէ Զօհրապին հերոսու-  
հիները մասնաւոր գասակարգի մը կը պատկանին,  
որոնք իրաւունք չունին պատուաւոր մարդոց միրոյն և  
յարգանքին: Կրնաք երեւակայի իմ շուարումս, անոնց

բացարձակ ասսուածացումը տեսնելով՝ ումէն հիաց-  
ման ու յարգանքի արժանի մեծ գրագէտի մը զըր-  
շն տակ:

Ի զուր ժամանակակից գրագէտները կը ջանային  
տարհամոզել զիս իմ աղանդիս մէջ, և ջրել հաւատաց-  
եալի խորունկ դաւանանքս, ըսկով թէ իմ ճանցած  
կիներս ոռուանթիք գրականութեան կը պատկանէին,  
թէ նորածեռութենէ ինկած էին իրենց ընտանիքին,  
իրենց տունին-տեղին փարած, յաւիտնական սիրոյ մը  
կապուած կիները, անձնուիրութեան և պարկեշտութեան  
հերոսուհիները, որոնց տիպարը ճանչցուած է մասնաւո-  
րապէս Հայուհին:

Այս դաւանանքը Զօհրապինը եղած է մասնաւորա-  
պէս, ինքն է որ զայն քարոզած է ամէնէն առաջ մեր  
մէջ, քանի որ Արփիարի, Փաշալեանի, Կամսարականի  
հետ, սքանչելի տաղանդով մը անշուշտ, ինքն է որ  
հիմք դրած է իրապաշտ դպրոցին մեր մէջ ու շարունա-  
կած է զայն:

Արդարեւ ամէն ազգի մէջ բացառիկ ուժեր պէտք  
են՝ նորութիւնները ընդունելի ընելու համար ժողովուր-  
դին, որուն աւանդապահ ու տարամերժ դիւրազգածու-  
թիւնը անընդունակ է օտար ու նորօրինակ երեւոյթնե-  
րու: Զօհրապին հզօր գրիչը միայն կրնար իր եզական  
հրապուրներովը սիրելի ընել մեզի ֆլուպէոի գրականու-  
թիւնը:

Ի՞նչ է արդէն իրապաշտ գրականութիւնը, երկու  
բառով, եթէ ոչ Փիզիքական տիեզերքը մանրամասնօրէն  
տեսնելու՝ և զայն առանց վերապահութեան նկարագ-  
րելու ազատութեան նուրիազործումը, — Բնապաշտ  
դպրոցին վրայ չեմ խօսիր, որովհետեւ Զօհրապ բնա-  
պաշտ գրագէտ մը եղած չէ երբեք: Մինչդեռ Ռօմանթիւ-

քութեան գլխաւոր դերը եղած է նկարագրել ինչ որ չենք  
տեսներ, այլ զոր կը զգանք և կը գուշակինք մեր զգաց-  
ման, մեր մտածումին համաձայն:

Վիպագիրներէն ոմանք արտաքին աշխարհն ու  
զգայութիւնները կը բացատրեն. իրապաշտներն են անոնք:  
Ոմանք զգայումներն ու մտածումները կը վերլունեն.  
ոռուանթիքներն են ասոնք:

Եւ սակայն տգեղութիւններ նկարագրելու իրաւուն-  
քը չի վտարեր գեղեցկութիւնները արտայայտելու պար-  
տականութիւննը:

Եւ չենք կրնար համոզուիլ որ իրապաշտ գրակա-  
նութիւնը մեր մէջ մուտ գտած օրէն՝ անհնատացած ըլ-  
լան մտքի և սրտի աէր կիները, տեղի տալով անոնց ու-  
րոնք իրենց փիզիքական չնորհներովը միայն կոչուած  
են ընտանեկան և ընկերային կեանքը յեղաշրջելու:

Զօհրապին նորավէպերը սակայն ասիկա հաստատե-  
լու բնոյթը ունին:

Դիտեցէք. Իր քառասունէ տուելի նորավէպերուն  
մէջ չկայ մէկ կին մը գոնէ որ ուղղամիտ, պարկեշտ և  
սրտով ու մտքով հաւատարիմ մնացած ըլլայ իր սիրոյն:

Սկսինք իր ամէնէն սուրբ վէպերէն. ինչ է Տաղի-  
լան. փոփոխամիտ, թեթեւարարոց աղջիկ մը:

Ի՞նչ է Աննիկը, Կարծել քեին հերոսուհին. կեղծի-  
քը վլուխ-գործոց մը:

Ի՞նչ է Սառան, զոր ինք առաքինի կին մը կը հա-  
մարէ. հասարակ պշտուհի մը որ իր ամուսնին հեա  
կ'ասրի սիրով, և ուրիշ մըն ալ կը կապէ իրեն խոս-  
ուածներով:

Վերադարձին Մաքրեկը, Դիմակըն մանշչակարոցը  
տիկինը, Երջանիկ մանջին հերոսուհին սրտի և մտքի  
մեղաւորներ են ամէնքն ալ, Խարիսխըն Սուրբիկ հա-

Նըմն անգամ, գերազանցօրէն անրասիր կինը, սոսկալի տիպար մըն է շահահնդրութեան, որ սակարկութիւն կ'ընէ Ասառուծոյ հետ իր բարեպաշտութեան մասին, և իր ջերմեռանդ աղօթքներուն ու վառած մոմերուն փոխարէն վարձք կը պահանջէ անկէ:

Ասի սէր ասի բարիին թագուկ առուտուն միայն բացառութիւն կը կազմէ այդ թափորին մէջ, բայց ան ալ անցեալին կը վերաբերի, մեր սերունդէն չէ:

«Իր դէմքը... խորչոմներով լեցուն, կաթնապուրին երևը ծածկող պարուտակին կը նմանի, մաքուր ու փոթ փոթ»:

Աւելորդ է կարծեմ խօսիլ Պարառանդեսին վաղորդայնըին մէջ՝ Տրկին Յովսէփեանին, Փօսրալին մէջ՝ Սուրբիկ համշմին և Փորորիկին մէջ՝ Նարդիկին և Մամայիդ բարեւ ըրեկ', Այրին, Միւսը նորավէպերուն մէջ յիշուած կիներուն վրայ, որոնք բարեբախտաբար հաղուագիւտ ցուցանքներ են մեր ազգին մէջ, և սակայն իրենց անբարոյականութեամբ ոչ միայն չեն դզուեցներ զինքը, այլ երբեմն կը հիացնեն իսկ:

Կը փորձուիմ հարցնել թէ արդեօք իրապաշտ դըպրոցը անբարոյական կիննո՞ր միայն ներկայացնելու համար կազմուած է:

Աւրկէ՞ կըցած է գտնել Զօհրաալ այն պարկեցա, ազնուասիրտ, ուղղամիտ, յաւիտենապէս իրենց խոչազմին յարած տիպարները որոնք արական սեռին կը պատկանին, և որոնք իր հերոսներու վսեմ պարը կը կազմեն:

Պարառանդեսին վաղորդայնըին բանաստեղծը, Կառակին դժբախտ զոհը, Միւսիւ Սէփէրեանը, Միւսին հաւատարիմ սիրահարը, Ֆուրրունան, Այինեկան Սահակը, Յուսեփ աղան, Տափլային Տօքթօրը.—բաղորն ալ առմանթիք ախաղարներ, անստգիւտ նկարագիրներ, բո-

լորն ալ հաւատարիմ իրենց սէրերուն, բոլորն ալ զոհերն են թեթեւարարոյ, խարեսպատիր կանանց անսիրտ մեքենայութիւններուն:

Հապա ծխտին պարտքին Յուսեփ աղան, այն բարի, անձնագո՞հ հայրը. հապա Ժամիկ բակին տէրտէ՞ը որ իր որտին ցաւէն կը մեռնի, անարժան մարդ մը եկեղեցին մօտ թաղած ըլլալուն համար:

Լուսանոցին ոզորմելի խոսառումներն անգամ գոնէ սիրոյ մէջ հաւատարիմ պահելու հորհը կ'ընէ, ինչ որ կը զանայ սիրուած, պաշտուած, երկրպագուած կիներո՛ւն զորս իր անգուգական աազմնդը կը բանաստեղծացնէ, իրենց մղութիւններէն իսկ առաւելութիւններ քաղելով իր նիւթին համար: Ոչ մէկը այդ կիներէն դատապարտուած, ո՛չ մէկը նախատուած է. հեղինակը ո՛չ մէկուն համար դարձածած է անարդական բառ մը որովհնետե անոնք լեցուն իրաններ, հրուեհի նման բոյավառ կամ ածուխի կոտրատուածքի պէս փայլուն մասեր և վրդովիչ, յիմարացնող նայուածքներ ունին: Աչք կը գոցէ անոնց ամէն հրէշութիւններուն, և անսարբեր կը մեայ երբ իրենց պղտիկ ձիւնաթոյր թաթիկներուն մէջ կը ճմէն կը բզկեն զիւնոնք սիրող սիրտերը:

Արդէն զրագէտը՝ կնոջ ճակատագիրը, զբեթէ անոր նպատակը կը նկատէ իր խարէութիւնը, կեղծիքը, անհաւատարմութիւնը, պչրանքը, այն ամէն զղուելի հանգամանքները որոնք մարդը կը նուաստացնեն, և որոնց դէմ յաւիտենական կուիւ մը կը մղեն զիտութիւնն ու դաստիարակութիւնը:

Ինքը ըսած է տեղ մը. «Արմենիսա ուղղամիտ կին մը ըլլալով, հետաքրքական և շահազրպիւ ըլլալէ դադրէր էր»:

Ի՞նչ սարսափելի գաղափար կազմած է ուրեմն ինքը

ինոջ մասին որ չի կրնար տոկուն ուղղամառթեան նկարագիր մը տալ անոր :

Իր ամէնէն սուրբ, ամէնէն համակրելի և խոհական կնոջ տիպարը՝ մայրապեան է, որուն բարեհածած է ըսել տալ. «Քանի որ ինձի արուած չէր աշխարհքը վայելել, ջանացի որ ուրիշներ առանց ցաւի վայելեն զայն. իմ դրկումովս ուրիշներուն վայելքը շինեցի» :

Այդ միենայն մայրապեար քիչ մը եսաքը կ'ըսէ սակայն. Շերիկ մարտոց ցաւասանջ գուռում գոչումները մտիկ ընեղով իմ սրտիս զապուած ու անմռունչ ցաւերը գոհացում կը ստանան, իր մեղմանան :

Ճշմարիտ ճիւալ մը չէ այն կինը որ իր սիրահարը էքուած ըլլալուն համար՝ վրէժ կը լուծէ բողոր այրերէն:

Բայց ինչո՞ւ այս յունանաւթիւնը կանանց մասին. ինչո՞ւ մոռնալ իրենց անկեղծ հրայրքներուն անձնատուք, անոնց համար տանջուող, անոնցմով մնունող գերազանցապէս հերոս կիները, որոնք ամէն չարչարանք սիրով կը տանին՝ հաւասարիմ մնալու համար իրենց հոգւոյն մէկ խորունկ զդացմանը :

Պիտի փափաքէի որ վարպետը մանէր սեմերէն ներս ո՞չ միայն սրաններուն, ուր կիները հողանի լանջքերով, մնաաքսի շրջւններով, իրենց ծոծրակին բուրտանաւէտ չնորհքը կը պատցնեն, այլ նաև հոն ուր կինը պարզ շրջազդեալի մը մէջ նոյնքան գեղանի, պարտքի, աշխատութեան և ճշմարիտ սիրոյ կեանքը կ'ապրի, — թող ըլլայ զրկանքով, տոկւ ւնութեամբ լնցուն կեանք մը, որմէ իրեններուն երջանկութիւնը կը կազմուի:

Բայց յարգելի հեղինակը երև կը դարձնէ արդ կիներէն, աչքերը կը գոցէ զանոնք չունենելու համար, սրովհետեւ գուցէ կը վախնայ անոնց յաւիտեական հրա-

պրոլէն, ինչ որ վիասակար պիտի ըլլար իր թէզին: Ինքը անչքի առջեւ ունի միայն իր հերոսուհիներուն աշխարհքը և կըսէ.

«Ընկերական կեանքի մէջ, կինը թշուառութեան և անիծից տարր մըն է միայն և ոչ այլ ինչ: Իր խոսացած երջանկութիւնը խարուսիկ երազ՝ մ'է միայն, և ինքը Կալիբառի նման հեշտամոլ և պաշտելի դիցուհի մը, ուրիշ նպատակ չունի, բայց եթէ մոլորեցնել մարդքը աշխատութեան ճամբէն, և իր ինքնայօժար գերութեամբը ձեռք բերել այն իշխանութիւնը զոր պահանջելու համար ուրիշ ախտոս մը կարող չէ ցոյց տալ»:

Զօհրապ իրաւունք ունի, բայց թո՞ւ ներողամիտ ըլլայ որ ըսեմ, իր հերոսուհիներուն համար միայն:

Ահա՛ իմ բողոքս, որուն արդարութիւնը վճնելու համար, բաւական է որ իր խղճմտանքին խորը ինչնէ:

Բայց այս բողոքը, ենթադրելով որ հայ իդական սեփին մեծամասնութեան սրախն աղաղակը ըլլար, ծաղիկ մը չպիտի աւելցնէր արդեօք իր փառքին գափիներու վրայ: Որենի՞ս նկասազնութեան պիտի առնէինք մեր սեփին իրաւունքներուն դէմ զանցառութիւն մը, նոյն իսկ անիրաւութիւն մը հասարակ գրչի մը կողմէ: Բայց Զօհրապը գերազանցապէս կանանց զրագէնն է, ան որուն զրչին տակ պիտի ուզէինք անմահացած տեսնել Հայ կինը իր դարաւոր առաքինութեան գերին մէջ. իր նորսալէպերը այսօրուան չեն վերաբերիր միայն, ապագայինն են անոնք, և եռանդադին պիտի բազծայինք որ դարերեաքը, այդ հոյակապ յուշարձաններուն մէջ՝ ապագայ սերունդները իր հերոսուհիներէն տարբեր կիներ ալ զանէին, սոսոյդ գաղափար մը կազմելու համար Ժթքի դարպան Հայունոյն նկասամամբ:

Որովհետեւ իր գեղեցիկ նորալէպերը, որոնք հատորը

Ներ կը կազմնա , իբրեւ զրական թանկաղին գոհարներ . իբրեւ անկեղծութեան և մեծ տաղանդի շքեղ ճառագայթումները ձեռքէ ձեռք պիտի անցնին անտարակոյս . իբրենց անմահ հեղինակին անոնին հետ :

Իբրեւ զրականութիւն , անոնց արժէքը այնքան մեծ է , որքան քիչ յաւակնութիւն դրած է անոնց մէջ : Զկայ մէկը որ իր անձէն , իր սրտէն , իր մտածումէն , իր ճաշակէն բան մը դտած չըլլայ այնտեղ :

Որովհետեւ Զօհրապ , հակառակ իր նիւթաղաշատ մարդու տուերեւոյթ ձգտումներուն , բանաստեղծ մըն է որ իմաստասէրի և երազատեսի միտք ունի : Եւ իմաստասէրները յաճախ ծշմարիտ բանաստեղծներն են :

Իր ոճը , յասակ , մաքոր , պարզ և բացայաց , լրտսապայծառ պայտափի մը կը նմանցնեմ , ուր մութիւրոյ մը , ստուերոտ անկիւն մը չկայ : Անիկա կը գրէ առանց յաւակնոտ ճիգերու , անսեթեւեթ , առանց ճամարտակութեան , առանց վնասուտոքի , առանց խճուղումի : Գրական աղնուապետութիւնը իր թերութիւնը եղած չէ ամենեւին , որովհետեւ մանաւոր դասակարգի մը համար չէ որ կը գրէ , և ամէնէն անզրագէտ մարդիկ կը հասկնան զի՞նքը առանց ճիգի :

Սաոր հակառակ , ամէնէն շատ բանաստեղծութիւն , նկար , անակնկալ , հնարք և արտայայտութեան նորութիւն կայ իր գրուածքին մէջ : Իր նմանութիւնները ծշգրիտ , զմայիկի և անտիպ են . իրն են բոլորն ալ . ցողացումը իր քաջասիրտ , անկեղծ և արտասովոր նկարագրին :

Ի՞նչ սրտառուչ տողեր կան ֆուռուեային մէջ որ կը լացնեն , իբրենց զգացուած խորունկութեամբ , և ի՞նչ լայն , ի՞նչ ներողամիտ ողի դժբախտներուն թերութեանցը համար : Ասիկա ծշմարիտ մարդասէրի զգա-

ցւում մըն է որ երջանիկներուն , բախտէն սիրուածներուն յատկութիւնը չէ . ընդհանրապէս :

Ինձի համար , մեր զրականութեան անմրցելի հրաշտկերաները պիտի մնան իր ծիստին պարաքը , Անդրշիրմի սէրը , Այինկան , որոնց մէջ նեղինակը իր տաղանդին այլազան կարողութիւններով ի յայտ կուգայ . իրո դիտող , իբրեւ զգացող և արտայայտող :

Իր լեզուն , ոճին պէս պարզ և գիւրին , դասական չէ անշուշա , աեղ աեղ գրանսաբանութիւններ և տաճկարանութիւններ կարելի է գանել , որոնք ջիղերը թունդ պիտի հանէին հայկարան պատուելիներուն , և որոնք սիրուն , հաճելի , զարտուղի և հրապուրիչ են :

Ինքը կարգ ու սարքի թշնամի նկարագիր , ինքնքնը շղթայազերծ ըրած է գերականական կարգ մը կասպանքներէ , որոնք անհրաժեշտ են միջակ զրողներու համար , բայց իր տաղանդը պէտք չունի անոնց :

«Շատ մը բաներու մէջ , վայեցնելը մեծ ագոյն ճշշմարիտ արդարացումն է» ըստ է ինքը , և իր գերականական շնորհները կը վայելն իրեն , ինչպէս պիտի վայերէ արտաքոյ կարգի զլիսարկ մը շատ գեղեցիկ դուսիի մը :

Սակայն իր ամէնէն մեծ , ամէնէն նշանաւոր յառկութիւնը պիտի մնայ գրելու հազուագիւա ճաշակը , ինչ որ մեծ գրազէանները կը յատկանչէ : Կարելի չէ գըտնեղ տող մը , զոր աւելիրդ համարես իր զրուածքներուն մէջ , կամ վայրկեան մը ձանձրանաս իր երկերուն ընթերցումին մէջ : Իր նկարագրութեանց մէջ հոյակապ , սակաւապետ , նոյնիսկ ագան այնքան , որ անոնց վրայ հիացած պահուղ իսկ՝ յանկարծ կ'աւարտին : Այս պարագային իր ոճը գործածելով պիտի ըսևմ , պէտող կին որ խնայողութեամբ կը գործածէ իր հրապոյրի գանձերը ,

վախնալով որ մի գուցէ անոնք չուտով ապառին։ Ի՞ր խորհրդածութիւնները այնքան թափանցող, այնքան հզօր, երկու բառէ միայն կը բաղկանան։ Իր տեսիլքները, իր անձկութիւնները, իր հեղանքը լիցուն բաժակէ մը յորդող կաթիլ մը նմկարն է, որուն շըրթունքը հաղիւ մօտեցուցած՝ բաժակը ևս կը քաշուի իսկոյն։

Ամբողջ վիկիասիայութիւն մը երկու երեք նախագասութեանց մէջ, որուն վրայ կարկի է հատորներ գրել և որոնք իրենց անկողծ, խիզախ, պացող, քայքայող ու շինող իր մաքին փայլակներն են և կը լուսաւորեն ու կը ներչնչն ամէն դասէ, ամէն սեռէ ընթերցողները։ Ամէն մարդ կը կարդայ զինքը հաճոյքով, անհամբերութեամբ, ոքանչանքավ, ծերերն ալ, երիտասարդներն ալ, ուղղիկներն ալ, զպոցական տղաքն ալ՝ հակառակ մեր արգելքին, և գրագէսն ալ, սամիկն ալ, ու ամէնքը կը հասկնան, ամէնքը կը վիճակն զինքը, և իր կարօաը կը զգան։

Այս չէ արդէն զրագէտին մեծադոյն փառքը և անմահութիւնը։



## ԶՈՂՐԱՊ ԻԲՐ ՆՈՐԱՎԻՊԱԳԻՐ

(Ամփոփում Փ. ՎԱՀԱՆ ԹԵՂՔԵԿԵՍՆԻ նոսկի)



Տիկիններ, օրիորդներ, և պարուններ,

Կը խղճահարիմ խօսելու գրողի մը միայն դրական կամ միայն բացասական կողմերուն վրայ, որովհետեւ մէկ կամ միւս եղանակով կողմնակալ գործ մը կատարած կ'ըլլանք։ Հոս քաղաքական կամ ընկերական հարց մը չէ գրուած մեր առջեւ, որուն մասին կարենայինք թեր կամ դէմ խօսիլ, զայն ու եօւ ընդունիլ կամ մերժել, այլ հեղինակ մըն է որուն գործին ամրողջութիւնը կը կարօտի մահրամասն քննութենան։

Զօհրասի համար հիացումո պատանութենէս կը սկսի, և հիմա, երբ վերատին կարդացի իր գործերը, նորէն արդ ապաւորութիւնը կրեցի, պիտի աշխատիմ ոտկայն, որքան հնար է, ներկայ բանախօսութեանս լնթացքին չտարաւիլ այդ ապաւորութենէն։

Դժբախապար շատ քիչ ժամանակ ունիմ՝ կարենալ վերլուծելու համար Զօհրասի նման հեղինակ մը, որ բազմաթիւ այս կարգի ասուլիմներու նիւթ կրնար ըլլալ։ Ինքզինքս բարերական պիտի համարիմ, եթէ միայն յաջողիմ չլունել էականը ի սէր մանրամասնութիւններու, որոնք կը խուժեն մաքին մէջ, երբ մարդ չափազանց ծանօթ է նիւթին։

Զօհրասը կարեննալ հասկնալու և վերլուծելու համար՝ անհրաժեշտ է զինք գետեզել այն ժամանակին և տեղւոյն մէջ, որոնց մէջ ինք ճնած է։ Այդ ժամանակամիջոցը այն զրական չարժման չըջանն է որ 1880ի

ատենները՝ կ' սկսի Պղտոյ՝ մէջ՝ մտանաւորապէս քրան-  
սական իրավաշա զրականութեան ազգեցութեան տակ։  
Մասիս հանդէսը և Հայրենիք օրաթերթը, որոնց շուրջը  
եկան հաւաքուիլ բուռ մը երիտասարդ մտաւորական-  
ներ, այդ շարժման կեդրոնները դարձան։ Արվիար-Սր-  
փիարեան առաջին յարուցանողն ու հոգին էր այդ  
շարժումն, և Գրիգոր Զօհրապ անոր անմիջական աջա-  
կիցներէն մին, միւսներն ըլլալով ամբողջ հող մը երի-  
տասարդ զրագէսներու, զոր կը կազմէին Լևոն Բաշալ-  
եան, Մելքոն Կիւրծեան, Հրանտ Աստառու, Տիգրան  
Կամարական, Երուանդ Օտեան և ուրիշներ, բոլորն ոլ  
նոյն խելազով գօաեպնդուած և միենոյն ոգիով լցուած։

Այդ շրջանէն առաջ ալ Թրքաճայութիւնն ունէր  
իր շատ տաղսնդաւոր զրողները, բայց անմաք անհատ-  
ներ էին միայն, առանց հաւաքական տվյալաւանքի և  
առանց ո և է նոր շարժում յատկանչերու։ Հայրենիքի ու-  
րունդն էր որ կուգար զրական և մտաւորական առա-  
ջին շարժումը զրուխ հանկու, իր որոշ զրոշմը դնելով  
ժամանակակից հայ կեանքին վրայ։

Առաջին ազգեցութիւնը, զոր Արփիար, Զօհրապ և  
իրենց ընկերները ունեցան, մեր աշխարհաբար լեզուին  
վրայ էր. անսնք մաքրեցին և ծաղկեցուցին աշխար-  
հաբարը, որ տասնեակ տարիներ առաջ թէեւ Մամուր-  
եաններու և Միսաքեաններու շնորհիւ սկսած էր զար-  
գանալ, սակայն, յետոյ, զրաբարեաններու յետադարձ  
շարժումով, վերստին խաթարուած էր։

Երկրորդը՝ այն ժողովրդաէր ու ժողովրդավար  
ոգին էր, որով այդ սերունդը խանդավառուած էր և  
զոր մացուց հրապարակագրութեան և ընդհանրա-  
պէս հայ զրականութեան մէջ։

Երրորդ նորութիւնը այդ հասանքին՝ իրապաշտու-

թիւնն էր, որ Հայրենիքեանները առաջին անդամ քե-  
րին թրքահաւ գրականութեան մէջ, Ֆրանսացի ժամա-  
նակակից զրողներու՝ Զօհրապ, Մօփասանի և ուրիշնե-  
րու ազգեցութեան տակ։ Այդ ատեններն էր որ Ար-  
փիար իր վիպակները զրեց և Զօհրապ իր անդրանիկի  
գործը՝ Անհետացած Սերունդ մը, որ առաջին յաջող գործն  
է իրը իրապաշտ ձգաւոմի արդիւնք։ Տիգրան Կամա-  
րական եւս, Տօնէի ներչնչման տակ, կը զբէր իր  
մնա վէսը, Վարդապատին աղջիկը։

Այս գրական շարժման հարազատ ծնունդն ու մի-  
անգամայն անոր էն արդիւնաւոր գործաւորներէն մէկն  
է Գրիգոր Զօհրապ, որ յայնուեցաւ գրական զո-  
նազան սեռերու մէջ, զրելով քննադատական յօդ-  
ուածներ ու քրոնիկներ, նորավիշպեր, հրապարակադրա-  
կան յօդուածներ և հուսկ ուրեմն բանաստեղծութիւն-  
ներ։ Անկարելի է ուրանալ սերտ խնամութիւնը որ կայ  
հեղինակին առաջանդին այս զանազան երևաններուն մէջ,  
որոնց մին միւսը կը բացատրէ յաճախ։ Ես պիտի քըն-  
նեմ սակայն այստեղ վիպագիրը միայն, որուն հազիւ  
թէ կը բաւէ արդէն ժամանակու։

Զօհրապ, իրնորավիպագիր, խորքով զուտ Պօլսահայ  
է, մինչ ձեւը մրանսական է և իրապաշտ Արուեստը,  
որով Զօհրապ կը պատկերացնէ իր նորավիշպերու նիւթը,  
կատարելութեան կը համնի, և աւելի կ'արթէ, բատ իս քան  
բուն խոկ նիւթը։ Իր ոճը կտրուկ, թափանցող և  
հրապուրիչ է։ Ոճերը իմ աչքիս մարմիններու պէս կ'ն-  
յեւան։ Արփիարի ոճը թուլիկ է, և Զօհրապի խոկ  
բառով՝ տժգոյն։ Բաշալեաննինը՝ ողորկ և աւելնոտ։  
Կամարականնինը՝ ջղուա ու քիչ մըն ոլ շպարուած,  
խոկ Զօհրապինը՝ համակ զնդեր, այնպէս որ երբ կը  
կարդաս իր մէկ էջը, կը կարծես տեսնել գեղեցիկ կը

Նոշ մը քալուածքը, լեցուն ու թրթուռն բարձերով ։  
Զօհրապ գրազէտ ըլլալէ առաջ փաստաբան է, իսկ  
անկէ ալ առաջ երկրաչափ էր: Երկրաչափ Զօհրապը  
իր հետքը թողած է գրագէտ Զօհրապին մէջ, որ անշուշտ  
ժամամբ առար կը պարտի չափի, և յստակութեան  
այս հղոր դրումը, որ կը յատկանչէ իր գրականութիւնը:  
Փաստաբանութիւնը եւս իր առանձնայտուկ տեղը ու-  
նի գրագէտ Զօհրապին մէջ. իր նորավէտիցը շատ ան-  
դամ պաշտանողականներ են՝ կարծես հաստակութեան  
սիրախն խօսերու կոչուած:

Զօհրապի նորավէտիցը հսկերանական զրուածքներ  
չեն ինչպէս Պուռաժէինը, սակայն իր հերոսները բոլորն  
ալ հոգեբանօրէն ճիշտ են: Ան շատ անգամ քառ մը  
միայն կուտայ, փոխանակ ամբողջ վերլուծման մը, և  
ահա խորապէտ կը ճանճնանք, կը հասկնանք իր ներ-  
կայացուցած տիպարը:

Իր նորավէտիցը նիւթերը մեծ մասամբ կը չօշա-  
փեն կինն աւ սէրը: Այդ սէրը յաճախ կիրքն է՝ Փորո-  
րիկին, Սյրիին, Փոստալին մէջ, մերիթ քմահամ զգա-  
ցում մը, ինչպէս Կատակ ին մէջ, մերիթ անձնազօն սէրը՝  
ինչպէն: Այսի սէր առջ բարիին մէջ, և երբեմն ալ հա-  
զիւ սկսած յարում մը՝ ինչպէս Ռեսնակ ին և Անդրիուի  
մէրին մէջ: Զօհրապ իր նորավէտիցը նիւթը յաճախ  
քալքենի կեանքին կը քաղէ, բայց երբեմն ալ, կարծես աւելի  
ազատ ու վայրի շանչի մը կարօտով, կը դիմէ գէպիր  
գիւղն ու գէպի լեռը, և կ'ունենանք ձերանը, Այն-  
կան, Փօրուրլը, Զարուղունը, և այն: Նորավէտիցին  
շաբար, ինչպէս Յակոբիկը և Լաւանոցին, ըմբոստացում-  
ներ, են պայմանադրական սիրոյ և ընթացիկ բարօյա-  
կանի, գէմ: Զօհրապ երբեմն իր նիւթը սպասուհիներու  
կեանքին կ'առնէ, ինչպէս Փոստալին, Թէֆարիկին և

Զօհրապտապին մէջ, և երբեմն ալ այր ծառաներու՝ ինչպէս  
Փորորիկին և Սյրիին մէջ: Սիրոյ մէջ գրամին գերը  
շշափած է մէկ քանի նորավէտիցը, Մամայիկ  
բարիեր լրեն և Պարանանդեսին վաղորդակը: Կնոջ  
գրէմը էրիկ-մարդէն՝ կը գանինք Մայրապետին մէջ:  
Ոչ-սիրապին նորավէտիցը հաղուադէպ են Զօհրապի գրա-  
կանութեան մէջ, — Մեղաց Տէրը, Ժաման բակը, Ճիտիկ  
պարտը, Ներսէը:

Զօհրապի նորավէտիցը ցարդ հրատարակուած  
հաւաքածուներն են՝ Խղճնոտանքի ձայներ, Կեանքը ինչպէս  
որ և և լուս ցաւեր, — որոնց մէջ ժողված է իր զանա-  
զան ժամանակներ զրած նորավէտիցը: Այդ ախա-  
զուներով զանոնք ուղած է դասաւորել ետքէն, տեսակ  
մը գտաւանանք դնելով առար մէջ զոր առաջ չունէր:  
երբ զանոնք զրի կ'ասնէր: Այն ատեն «Խղճնոտանքի  
ձայններ» չէին անոնք իրեն համար և ոչ ալ «Լուս ցա-  
ւեր», այլ միմիայն ապրուած կեանք, կեանքը ինչպէս որ է:

Զօհրապի գրականութիւնը մաս կը կազմէ իր ապրոզի  
հաճոյքին: Ան կը զրէ, կարծես, երբ օրուան աշխատանք-  
ներն յոդնած կամ ձանձրացած, հանդիլ կ'ուզէ: Ինք  
գրագէտ է, ինչպէս ուրիշներ բարեգործ կ'ըլլան, այսինքն  
գրականութիւնը իր վայելքի մէկ միջոցն է: Արդէն, շի-  
տիկի պարագայ մըն է որ Զօհրապ և իր ընկերները,  
զիւթէ ամէնքն ալ, զրականութեանէ տարեկը ասպարէզ-  
ներու կը պատկանին, կամ կը պատկանէին: Արփիար  
նախ առեւարական էր, կամսարական՝ վաճառական,  
Զօհրապ և Ասսատոր՝ փաստաբան էին և մինչեւ ան-  
գամ Երտանդ Օտեսան՝ հաշուակալ էր, գրագէտ ու խըր-  
բազիր չեղած: միակը՝ Բաշալեան՝ որ ուղղակի գրա-  
կանութիւնը ընդգրկած էր իրը ասպարէզ, այսօր անկէ  
հեռացած է խապառ:

Զօհրապ հայ մտքին ամենափայլուն ներկայացուցիչ-  
ներէն է, փոխն ի փոխ երազի և վայելքի մէջ ընկղմող .  
միշտ ի խնդիր գեղեցկութեան և արդարութեան՝ որսնք  
ինձի կ'երեւն սերտիւ իրարու խառնուած իր գրեթէ տ-  
մէն մէկ գործին մէջ :—Հերոդոսոս կը պատմէ թէ երբ  
Քահրաքսէս իր բանակներովը Հայաստան արշաւեց՝ լեռ-  
նաղաջախ մը վրայ հանդիպեցաւ դարաւոր ծասի մը ,  
այնչափ լայն, հովանուած և համաշափ, որ անոր հանդէսպ  
իր սքանչայումն յայտնելու համար իսկոյն հանեց  
իր ծանրագին ապարանջաններն և զանոնք կա-  
խնց ծասին ճիւղերէն . յետոյ պահապան : մը յատկա-  
ցուց անոր, անման մը, զայն միշտ խնամելու համար . . .  
և շարունակոյ ունակոխ ընել մեր աշխարհը . . . : Հայ  
հողէն ծնած այս ծառը՝ ևս կը սիրեմ նկատել իրրւ խոր-  
հըրդանշանը հայ մտքին, որ իր անսպառ առուղու-  
թեամբն ու գեղեցկութեամբը կ'սքանչայնէ մինչեւ իսկ  
իր թշնամիններն ու կը պահպանուի անոնցմէ : Զօհրապի  
գործը կ'սւելցնէ հովանին ու փառքը այդ ծասին :

## ԶՕՀՐԱՊ ԻՐ ԳՈՐԾԵՐՈՒՆ ՄԷջ

(Խացում Պ. ԿՐԵՊԱՐ ՄՍԱԼԽԱՅԻ համախն)

Բանախոսը նախ վերջինուներ ըրաւ անձնական յի-  
շատակներէ : Գրիգոր Զօհրապի մանկութեան մասին :  
Յիշեց անոր անցուցած մանկութիւնը լուսաւորչական և  
կաթոլիկ վարժարաններուն մէջ, և այդ մանկութեան  
ազդեցութիւնը ապագայ Զօհրապին վրայ : Յետոյ մէջ-  
բերումներ կարդաց Զօհրապի զանազան նորավեպերէն՝  
երեւան բերելու համար հեղինակը ինչպէս որ է :

## ԶՕՀՐԱՊ ԵՒ ԻՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ

(Բանախոսուրիւն Պ. Կ. ԽԱՆԺԱԿԻ)

Տիկիններ և պարունակը,

Ինձմէ առաջ խօսովները այնպիսի ճարտարութեամբ  
գովարանցին ու դրուատեցին գեղարուեստագէս Զօհ-  
րապը՝ որ ինձի այլեւս բաժին չմնաց գովարանելու :  
Ես յատկասպէս պատրաստուած չեմ Գ. Զօհրապի  
մասին խօսելու, այլ հոս՝ աղջուելով նախընթաց ձա-  
ռախօսներէն . կ'ուզեմ քանի մը խօսք միայն ըսել :

Յարգելի բանախօսներէն մին, ուզելով բնորոշել  
Զօհրապի ոճը, ըստու որ ան զնդերուտ է, զնդերները  
վրան լզլացող կիներու պէս : Ոչ, ևս կ'ըսէի . ոճը  
ինքը մարդն է» : Զօհրապի ոճը իրեն պէս է — գիրուկ,  
կարձ, կարուկ, եռանդուն ու ռումբի մը պէս :

Հսին որ անոր ոճը կայսւն չէ, բայց չըսին՝ ինչո՞ւ :  
Սակայն ամէնէն կարեւորը այդ «ինչո՞ւ» է :

Պ. Թէքէնան հաշուց այն մեծ խմբակը — այն հա-  
մասելութիւնը զոր ժողված էր Հայրենիք իր չուրջ 90  
ական թուականին, — Սրբիար, Զօհրապ, Բաշալեան,  
Կամսարական, Օտեան, ևալլն : Անոնց ամէնուն ալ ոճը  
կտրուկ է, էնէրժիք, բայց յարաշարժ, կայունութիւնէ  
զուրկ : Այդ անկայտնութիւնը գրազին հոգւոյն անկա-  
յունութիւնն է որ կը ցոլայ իր ոճին մէջ . համոզու-  
մի մը, գերակայի մը կամ իտէալի մը պակասն է որ զգալ  
կուտայ իր ներկայութիւնը : Այդ խմբակը՝ հոս և հան-  
գուցեալ Սրծունին՝ Կովկասի մէջ Լիպերապիմի ներկա-  
յոցու ցիչներ էին . անոնք զժգոհ էին և այսօր ալ դժգոհ են

ներկայէն, սակայն աղէկ մը չեն գիտեր թէ ի՞նչ է ներկայ չարիքներէն եղեղու արմատական միջոցը։ Աւ այդ հիմնական տեսակետի պակասը կը դարձնէ զանոնք վարանուու։ Իրը տաղանդաւոր գեղարուեստագէտներ, անոնք կը ներկայացնեն ձիտին Պարտքը, Փոստալը, Սյրին. անոնք մեծ ուժով կը ներկայացնեն Դրամի կամ Քափիթալի ուժը, անոր կրծող, անրարոյացնող գերը, բայց ելք մը չեն ցոյց տար, ոչ թէ անոր համար որ գիտումնաւոր ըլլալէ աւելի կը նախրնարեն իրապաշտ ըլլալ, այլ պարզ պատճառով, — իրենց մէջ դեռ որոշած չեն այդ ելքը։

Զերծէք թէ ևս կը ցանկացի որ Գ. Զօհրապ ըլլար գիտումնաւոր կամ րանտանիկօ զրող մը. քա՛ւ լիցի։ Բայց գրողն ինքը իրը մարդ երբ իր ներսն ունենայ որոշ, դրական, անյեղի ու անյոպդողդ սկզբունքներ, անպատճառ իր գեղարուեստնին մէջ — նոյն խոկ «Գեղարուեստը Գեղարուեստի Համար» գրած տանեն, — կ'արտացոյացնէ այդ համոզաւմները, այդ սկզբունքները . . . : Իսկ ի՞նչ են սկզբունքները, եթէ ոչ աշխարհայեացքի ինտիրներ։ Նարօէն երբ կայսր եղաւ, որքան ուղեց տաղել ֆրանսական արխօթոքրամակը կայսրութիւն մը, անկարող եղաւ, վասն զի սնուած էր Մեծ Յեղախոխութեան սկզբունքներով։

Հայկական Լիսկրագիմը, ինչպէս և առհասարակ լիւաբրակիդը — չունի և ոչ մէկ արմատական միջոց իր խոկ ձագկած հասարակական չարիքներուն դէմ։ Ան կը մասնանշէ չարիքը, բայց ճամբայ չի ցուցներ, վասն զի ինքը զուրկ է զեկավար ասաղէ մը, ուղեցոյց նպատաշ կակէտէ մը։ Զօհրապ այդ խումբէն է և խումբին լաւագոյնն է։ Տաղանդը հզօր է, քննադատող, թափանցող։ Ճառատխօսներէն մին անուանեց անոր Փոստալը և Սյրին սիրային վէտեր . . . : Քա՛ւ լիցի։

Փոստալն Սուրբիկ հանըմը՝ Մօվասանի Յօհ-Ամոին մէջ կը գտնէք, Զօլայի «Paris»ին պուրժուական բարեգործութիւնով պարապող կիներուն մէջ կը հանդիպիք։ Խոկ ինքը Փոստալ տիսզոսի արժանացածը միթէ քիչ մը նմանութիւն չի բերել Զօլայի նաևախն առաջին քայլուուն, երբ ան անմեղ էր, Ասօմուաոէն գեռ նոր էր գուրս եկեր։ Յիշնցէք այն աեսարանը երբ Նանա մերկ կը կամդնի հայելիին առջեւ, կը դիտէ իր մարմնին կրառութիւնները, կը զմայի և կը խորհի։ «Միթէ ա՛յաշափ գեղեցիկութիւնը զուր պիտի կորչի»։ Խոկ Փոստալը կը հագնի Սուրբիկ հանըմի առած զգեսաները, կը նայի հայելիին մէջ և կը զմայի իր գեղեցիկութիւնով։ Հոն ալ գրամը նանան բող ըրաւ, հոս ալ Գատը-զիւզի մենծ աղայի զաւակը, իր սեփական մօր ձեւնառութիւնով լքեց ու գուրս նեաւոց գաւառացի Հայուհին։ Եւ ո՞վ գիտէ թէ ան ալ նանա մը չէր ըլլար եթէ յարմար պարագաներ ներկայանալին։


Սյրին սիրապէա չէ, այլ Հայ Պանդոխտի կեանքն է, աւելին եւս, — պանդխառութեան հարցն է։ Այդ նոյն հարցը երգած է կավկասեան մեղուն, — լէօն՝ իր Երիտասարդական գրաւածքներէն մէկուն մէջ, Պանդոխտը։ Երգած է Մելիք Շահնազարեան Հայ Գիշդար Սիւ Օրը վէպով։ բայց և ոչ մէկը Զօհրապի տաղանդը, անոր գեղարուեստագէտի ճաշակն ու կարուլութիւնը ցոյց տուած չէ։

Կը կարդանք Բներայի Շիտակի մեծ վաճառաւան մը մէջ ծառայ վարձուած Հայոստանցի զաղթականի մը սիրային արկանները, անոր ընկերոջ վերադարձը դէպի Հայրենիք, անոր կնոջ լացն ու կակիծը, ու ակամայ միաքերնիդ կ'ինայ թշուառ Հայութիւն, զաղթողներու հաեւէն երգող այրիններու և անտէր մնացած որբերու աղերսանքը։

✓ Զօհրապի գրած ամէն մէկ նորավեպը գոհար մըն  
է — գեղեցիկ գողտրիկ, հոգեբանօրէն ձշմարիտ։ Ծայրէ  
ծայր կը կարդաք Զօհրապի գործերը և հան կը տեսնաք  
Պոլիսը իր բոլոր կողմերով։ Զօհրապը ինքը Պոլիսն է,  
— թէ իր բոլոր թերութիւններով ու իր բոլոր սքանչե-  
լիքներով . . .

Զօհրապ հին սերունդի ամէնէն աւելի կատարեալ  
թիմն է. ան տուեր է ինչ որ կրնայ տալ։ Երիտասարդ  
սերունդը և կեանքի նոր պահանջները կ'ըզձան նոր  
Զօհրապի մը։ Զօհրապ մը որ հինին պէս մեծ ուժով,  
մեծ տաղանդով երգէ նորը, աշխատանքի երգը։ Հին  
Զօհրապը քաղքենին, միջակորեարը երգեց, անոր պատ-  
կերները ցուցադրեց իր բոլոր ժահրու կողմերով, նորը  
կ'ուզննք որ ցուցադրէ նո՞ր սերունդը։





Արցոնատեղի

Եփրատ Գործակալութիւն, Պապը Ալի Ճատէսի

ՀՀ Ազգային գրադարան



NL0370978

65.779